

ջաւայնուոր թ հատարենի մէջ կրնայ մացած ըլլալ.  
եւ եռքերը թ ըլլալէն վլրօք յայն հռոմ. ժամանակ  
ս եղած է:

Յ. ուսէ՝ ասորեստանեայ ժամանակ հատեան  
Տարխանութ ժապահական անուան մէջ յայն-հռոմ.  
ժամանակ յոշու եղած է ա. իմ. Hittiter և  
Armenier). Այս բան կ'երեւոյ թե ցայց կու  
այս, որ հնագյու հնչող շալան ձայն մը յայն-  
հռոմ. ժամանակ մայսու իրացացած եւ եւ առաջ  
կը տեսնուի, որ հնչող ց'է ի ծագած հոյկանան  
և հատանակ ժամանակ տակաւին իր ծե կը հնչուեր,  
ինչպէս մէն ծագած է գեւ. Ա Սակայն եթէ կրի-  
կիական անձի անուանց մէջ թաս-է, ինչպէս կահած  
եմ, իր զարդար հ(հ)ածու («կառակ հեցի հասէ»)  
կը պատկերուցնէ, այս եզակացած թիւն թէ երեւու  
անջոր է, վասն զի ոյց բառոց իրեւն հատեան բռնի  
մը ցեղէն՝ կամ տակաւին հոյերենի մէջ հնչական  
չափ իրաք կը տեսնուի, եւ կամ, եթէ հնա իրը պր-  
պարի գոնուի, գեւ եւս հնչական նոյն անուաններու  
էր. Բայց կրնայ թաս-է իր որ փափառակ էի յան-  
կան թածուի մը պարտական ըլլալ. Դարձեալ կ'ե-  
րեւոյ որ հայերեն ործու-սործ-է (եւած \*ԵՐՎԻՌՈՏ)  
տակաւին յայն-հռոմ. ժամանակի իսկ, ինչպէս  
կարծեն Լոգարք Գասհած է, «Արշամու մէնով  
առնենիս կեցած է» (Տ. ոյս անուան վրայ Zeitschr.  
f. Assyri. 7, էջ 100.). Այս պատճառու հարկ է  
թէ երեւու ընդունիլ, որ ց' եւ ց' ի հատերենի մէջ  
գեւ իրը մէով նման մայսով մը կը ներկայա-  
ցուին եւ. թէ այս մայսին էի անցու յայն-հռոմ  
ժամանակ հոյս հնա սկսած է, բայց առանց  
ամեն տեղ եւ անմիջապէս կատարածին հասնելու:

4. Գոդոնն՝ բարեկանական ցաց(ց)ած(է)-ին  
կ'երեւու կը սորցնեցն, թէ յետքաբանական ժա-  
մանակի հնդիկ գերմանական ցին կի փոխուիլ հա-  
տերեն-հայերենի մէջ արգեն իսկ սկսած համ ար-  
գէն կատարածին հասած է:

5. Հայկական իւլիս, եթէ իր բազմնթիւ  
ած անցերեն չափենց, ասորեստանեայ նոյնանշան  
մն(ց)իլին շատ մատ կը հնչէ: Եթէ այս բառերը  
նոյն են, այն առն կը սորվեցնեն, որ ասորեստա-  
նեայ թէ երբ բարին սկիզբն է, հայերենի մէջ իրը  
թէ կրնայ յերեւա զայ, ուստի նախահնդիկ գեր-  
մանական թ բառն սկիզբը հատեան ժամանակ եւ  
առաջ հատերենի մէջ արգեն իսկ ի եղած է: Հման.  
ասորեստանեայ բանն՝ հայ բա-սի վրայ ըստաւծք:  
Նետք հնա հայ, Կո ասորեստանեան նընթիւ կամ  
նընթիւ հնա հայպացուց թիւն սենք (նոկ երթ. 7-՛օ՛՛  
բարեկանականն փառաւեալ կրնայ ըլլալ եւ ստի-  
պազական կերպավ ասորեստանեան նընթիւ կոզմը շի  
խօսիք), այն առն հայերեն բառը հարկ է որ նա-  
խահատեան ժամանակ սկիզբն հատեան արձա-  
ւագրութիւնները դցութիւն չընենցած առն փոխ  
առնուած ըլլալ:

Առաջիկայով եւ ZMGDի մէջ իրարու ներ-  
շանակի թ արգմանութիւններով ամենափիստ պա-  
հանջն ու գոտուրհաւառն իսկ կը յառանք որ կը  
տեսնէ, թէ շատոնց ապահովուցած հատեան-  
հայկական տեսնութեան ուղարքին իրականու-  
թիւն եղած է թէ երեւու ապագային հարկ չըլլալ

ինձի քննագատութիւնների կարգաւ, ինչպէս բառ-  
ախոն ժամանակակի յառաջ Հirt (F. Anteigerի մէջ  
հրատարակեց, գարձեալ պատմագիտական թիւն տես-  
ական ժամանակակի համար հայ լեզուին մէջ մայր է եւ  
այն ժիշտ մէջ զի ծանօթ հայ եր էնին, թէ եւ  
Hirt զարմանալի եղանակն կը կարծէր, թէ  
քրիստոս յառաջ առաջի հայութամայէն եղած  
արձանագրութիւնները տակաւին յատուի հայկա-  
կան նկարագիր չընին եւ ստոր համար հատեան  
արձանագրութիւնները առ հասարակ հնդիկ գեր-  
մաններէն չեն կրնար ըլլալ, թէպէս ըստ երեւու-  
թիւն կ հայութամայէն: Ինչ կ'ուրեք արդեօք Hirt  
նիշգ նման եղանակացած թիւնն մը, թէ քրիստոսէն  
յառաջ առաջն հայութամայէն հիմ յունաթէն  
արձանագրութիւնները յունաթէն, ուստի եւ ընդ-  
հանրագու հնդիկերմաններէն չեն կրնար ըլլալ:  
Առաջիւ, եթէ տպել ուղարք շաբ բան կրնոյ  
տպաւի:

Ի վերջոյ իրը հայերենին եւ հնդիկ գերմանն-  
երնի համամական լեզուագիտական թիւն կը  
համարակ անշարժ ոչ ի զուր ներզամանութիւն կը  
բնդրեմ, եթէ այս կամ այն բանի մէջ սխայած  
եմ: Կրնայի այս սխայններէն զերծ գանուիլ թէ երեւու,  
հայութամայէն հարցնելով, ենթարքերով որ  
առնոնց արժանիքներէն երազանակ մը ծանր եւ բառ-  
ախոնացիք պատասխանի մը: Սակայն այդ հայու-  
թէտաց իմ հատեան-հայկական աշխատութեանցո  
նկատմամբ մինչեւ ցայժմ բռնած դիրքը զիս այս  
բառն են կեցուց: Ան զի սիրով կը մնայ կար-  
ծեցիւ հարուստներէն, որ լոկ մուրացիկ կը տես-  
նեն այնպիսւոյն մէջ,

P. Jensen.



## Ը Ն Դ Դ Ի Մ Ա Խ Ո Ս Ո Ս Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

“Ա Խ Ո Ն Ա Կ Բ Խ Ո Ն Ա Ս Ո Ւ Է Խ Ո Ւ Բ Շ Ե Ւ  
Հ Ո Ւ Բ Ք Խ Ո Ն Ա Գ Ո Ւ Թ Ւ Խ Ո Ւ Բ Բ Խ Ո Ւ Բ Շ Ե Ւ

Ամեն մի գիտութեան յառաջադիմու-  
թեան, նորա բարգաւաճման ասրական պայ-  
մաններից մէին է նախ՝ քննելի նիմ թը կամ  
փաստերը, որոնց հնա հեղինակի պէտք է քաջ  
ծանօթ մինչի, երկրորդ՝ փաստերի ուսումնասիրու-  
թեան եղանակը (Méthode): Երկեր, թէպէտեւ  
փայլուն ոճով գրւած, բայց այս կարեւոր պայ-  
մաններից զուրկի, չեն գտել իրենց ընդունելու-  
թիւն գիտութեան բեմի առջեւ եւ՝ քննադատ-  
ների անողոք գրւաց հալածւած շուտով իսպառ  
անհետացել են գրականական ասպարիվլց: Բառական է յիշել Dr. A. D. Mordtmannի եր-

կասլութիւնն (ZDMG, B. XXVI, 3, 4, 1872) վանեան լեզի մասին, որ նա առանց այլ եւ այլի ոչ միայն արքական, այլ եւ անգամ հայկական կը համարէր (!), օրով նաև ապացուցեց, թէ նա երկու լեզուների հետ եւս ծանօթ չէ. Hüb schmannի ջախչամիշ յօդաւաը (Kuhn's Zeitschrift, B. XXIII, 1877) ցրեց այս հիմուլին սիալ կարէրը: Հետեւելով իւր ա priori ենթադրութեան, Mordtmann առանց գժարութեան կը կարդար ուրարտեան աշխարհագրական անձնանց մէջ արդի հայ քաղաքների եւ գտառների անուններ, նոյն իսկ համոզած լինելով, որ նաւլդի աստուածը հարդաս Անահիտ դիցուհի պէս է լինի:

Մանուկ հայ գիտութիւն գեռ իւր օրօրուցում հանգէս բերեց մի ճափ եւ բազմակողման գրականութիւն. Հայ լեզուն, նորոց պատմական անցեան, հայ մասենագործի քննական ուսումնակրութիւնն, ագդիս հեթանոսական կրօնը, հին Հպաց աշխարհագիրը գրեթէ միանգամց հրաւիրեցին իրենց վերայ հայ գիտնականաց ուշադրութիւնն՝ իրբեւ նոցա ազդային ճաշակին, հասկացողութեան եւ ճգտմանն համապատասխան նիւթը, որի մասին Երտոպապիք գեռ շատ նւազ գաղափար ունեին: Մի քանի տասնեակ տարիների ընթացքում հայ գիտութիւնն ծաղկեցաւ միանգր քանըրաւոր գրիների շնորհիւ Հրաւիր և Հ. Զ. Կաթրինեան, Այշլանեան, ցաշեան, հնիքնեան, Ալշան, Մ. Է. Փին, Ք. Պատիկնեան, Գր. Խալաթեան, Դիկ. Մարր, Գարագաշեան, Ալիննայի Միկիթարենը ընթանրապէս եւ այլք՝ թօթափելով մագաղաթերի շնորթեան փոշին, քրըրելով ճեռագրերի գեղին էլիքը, լրջին ուսումնասիրելով գարերէ ի վեր մեղանում կուտակած հարուստ նիւթը եւ վերականգնելով աղաւաղած փաստերը՝ կրին կեսակի հրաւիրեցին հայ ազդի մոռացաւ անցեալ, մերկացըն նորա լեզլի թագուն գանձերը բաց արին նորա գրականութեան եւ պատմութեան գողորկի էլեբը: Հայ քննադատութիւնն գորոս կոչեց ազդային մասենագործերին նոցա գերեզմաններից եւ հրաւիրեց նոցա իւր մեկի առջեւ կարձ սկսեցաւ մի նոր՝ բեղմաւոր եւ բարգաւած շըշան հայ ազդի մասուոր կեամբի համար:

Հայ գիտութիւնն իւր հահայական առաջադիմութիւնն պարտաւոր է անցուտ իւր ներկայացուցաց հիմաւոր, մասնագէտ պատրաստականութեան, առանց որց հնարաւոր չէ ոչ մի լուրջ օւսումնափութիւն: Անը նոր դասական դիմականիք հետ միաժամանակ լըս եւ թիւր ապահովութիւնն իւր մեկի առջեւ կարձ սկսեցաւ մի վերին աստիճանի թիւր եւ թեր

եւ կը շարունակեմ գեռ հեղեղել հայ մամալը. երկեր, որոնք՝ յաւակնութիւն ունենալով՝ “գիտական, կրչելու” սական շնու արժանացել այս պատմէն, պատճառը շատ պարզ է. Համբակ հեղեղակը դրականական հանգէս է գալիս սովորակար առանց իւր ցյերը, իւր “պաշարը, կը ալու, առանց պարզ գաղափար ունենալու գիտութեան նոյն իսկ տարրական պահանջների եւ որ գլխաւորն է նիւթի մեթոդուական մշակման մասին: Ճեղինակի լոկ ձգտման եւ համարքի վերայ հիմնած այսպիսի միա գաղափար առնասէներ, նախ քան շտապել երկեր յօրինել եւ հայ գիտութեան անախորժ գորուն անլ պէտք է միշտ աչքի առջեւ ունենան վերացիշեալ Dr. Mordtmannի տիրահաչակի բայց գտական օրինակը, միւս կողմից՝ գիտական գործի մասին առ հասարակ գաղափար կազմելու համար՝ լրջիւ ուսումնասիրեն առնազն մեր ազգային քաղաքաների հսկայ գործերը: Ամ թանգ է հայ գիտութիւնն, նա չպէտք է անապրեր մայ գեպի գիտութեան, գիմանի մակ լըս անենոլ երկեր մշանութ այլ աշխատի յանուն նորա պատւի եւ կոչման, յանուն շնմարտութեան անաշառ քննադատութեան ենթարկել նոցա եւ մաքրել հայ մամալը “գրական ցեցերից”:

Մի գեղեցիկ նմոյշ ահաւասիկ մեր առջեւն է. “սկսակ բանասէներից, մէկը (որի կեղծառունը թիւրիմացութեամբ քաղազուրէ եմ արել “Հանգիսի, 1903 թ. համարներից մէկում”) փափառ զգալով “շատերու գաղափար մը առջ նախնական շըշանի ազգային պատման թեան մասին”, անցեալ տարի լըս ընծայեց 30 էլչ բաղկացած մի ուսումնասիրութիւն, իրեւ նախափորձ “Պատմութեան Հայոց ի սկզբանէ մինչ վնդքակունի հարստութեան հասաւութիւնը: Մեկը մանրաման քննադատիկիք այս երկը նոյն տարի (Աղբէրներ հնագյուն Հայոց պատմութեան, “Հանգէս”, 1903, 10, 11) եւ ցցյ տւինք կէս առ կէտ, թէ իսուն նա զորկ է որ եւ է զիտական նշանակութիւնից: մեր եղրակացութիւնն սահայն համոյ չէ թացել “Պատմութեան, յարգելի հեղեղակին, որ կամենայով մերականգնել իւր նախափորձի արժանիքը՝ հանգէս է գալս “բազմավէպի” 1904 թ. Ապրիլի համարում մի վերին աստիճանի թիւր եւ թեր

պաշտպանողական յօդուածով։ Ճիշտը խոսուա-  
վանած՝ մենք աւելին չենք ոպատում Սկզնակ  
բանասէրից, ի նկատի ունենալով նորա “Պատ-  
մութիւնն” այնու ամենային մեզ չեր կարող  
չզարմացնել այն հանգամանքն, որ Պ. յօդւա-  
ծադիրը՝ մեր քննադատութիւնից յետոյ ան-  
գամ տակաւին կ'ուրանայ գրական գիտու-  
թեան հիմնալը կամ փաստութիւնը, որոնցից նա-  
չդիսէ ենթադրութիւնն զանցէ։ Ենթէ մասն-  
գամայն աւելորդ կը համարենք կրկնել մը առ-  
ի այն կէտերը, որոց վերայ մենք մի փառքի  
առաջ յարգելի յօդւածագրի ու շաղրութիւնն  
հրապարեցնենք. այս անգամ կարեւոր կը հա-  
մարենք ցոյց տալ պարուին, որ նորա “Պատ-  
մութիւնն” Ա. մանգամանց ցորքի է մեծողից,  
Բ. լի է անհիմ ենթադրութիւններով, Գ.  
ի՛ է սիսաններով։

Մշակել քննելի նիւթը, գասառորել փաստերը, նոցանից ծիչս եղակացութիւններ հանել՝ աշաւասիկ ինչ է դիտական մեջտողան. փաստերի և ազգում կը ստիպէ զգոյշ գիտականին միժմայն ենթագործութիւններ անել, իսկ որովհետ չկայ փաստ, չե կարող լնել եւ ոչ մի ենթագործութիւն. Այսափ բազմաթիւ են վերըներս, այնափ հետո է երկր գիտական նշանակութիւններ, քանի որ գիտութիւնն միժմայն փաստերի հետ գործ ունի. Մի հեղինակ, որ իրեն նպաստակ կը զեն է շատերու մը գողագործ տալ, մի այնպիսի մութ քըլանի մասին, ինպէս ազգին նախական պատասխութիւնն է մինչեւ Արշակունեաց հարստութեան հաստատիլն, հարկաւ պէտք է ծանրանայ փաստերի վերաց եւ խցու տայ զանազան թերի կարծեաց եւ իւր սեպհական իրեւակյալութեան ցանցի մէջ մոլորդւց. Սկսանիկ բանասէրը սակայն կը դառանած իւր նպատակին եւ ոչ մայն ինչ ինչ գիտնականաց ենթագործութիւնը ըստ իւր հաճոյնին եւ ընտրողութեան իրեւե փաստերի կը ձևանաչէ, այլ եւ իւր անձնական գրքինքները ինքնահաւատութեամբ իրեւե գիտական ճշմարտութիւնը կը հրատարակէ : Ահաւասիկ մի քանի նմյաներ, որոնցում կը փայլի Սկսանակ բանասէրի հմատու մէմֆոդան՝ :

Պ. Քանասէր իբրեւ վիաստեր է յայտա-  
ըարել թէ

Ա. Խալդիկ ուրաբատեան լուսնոյ աստուած  
էր. իւր “Պատասխանում”, պարողը սակայն  
յետ կը նահանջի, մի եւ նոյն ժամանակ ապա-  
ցոցելով, որ նա իրօք թիւր գաղափար ունի  
“փաստերի”, եւ “ենթագրութեանց” մասին:

“Գալով Խալդիին՝ որ մեր Խախահարց բարձրագոյն Աստուածութիւնն էր՝ թէ պէտ ըւսնոց Աստուած ըսած չէ, սակայն մէկ Կողմանէ զիտեղով թէ՝ այս երրորդութեան երկու անդամներն նցին են Աստրաբարելացւոց Աստուածութեանց հւա (?), ենթագրեցնաք (շատ ի զուր) թէ երրորդն ալ համարէք եղած ըլլայ...” (Քաջ. Էջ 172). Մենք արդէն նկատել ենք մեր քննադատութեան մէջ, որ լուսնոց Աստուածը քննանան սեպաձեւ արձանաւ գրութիւններում Սելլարի (si-e-la-ar-di) ոչ թէ Խալդի՝ անուամբ կը իշուի; (Պարունակ Նկատութիւնն, թէ “շասերու (?) Կողմանէն Հայք լուսնապաշտ անուանեալ են՝ դարձեալ չէ Կարող արդարացնել նորա օդի մէջ կախուած “փաստըն”, որ ապա “ենթազրութեան, փոխեցաւ Աւելորդ է ասել, որ երրայիշ, Ար — Մինի շեառն լուսնի = Արմին (Հայք)՝ երեւակայական մելութիւնն է. Խախ ապացուցելու է, որ անեւնան սեմականն է):

Բ. Անհիմի է պնդել, որ Աւրարտացոց այլ  
երկու գիք՝ Արծին Արեւ (☞| Ձ |) և Տեսba  
Փոթորկի (☞| Ձ | Ո |) Ասորեստանէն գաղ-  
թել են ի Հայոց. մի ազգ, որ գեր Արամեկի իշ-  
խանութեան տակ արիարար կը մարտնչէր Տզօր  
Ասորեստանի գեմ, Հարկաւ ուներ եւ իւր սեպ-  
չական կրօնը եւ անշուշու արեւի եւ փոթորկի  
(միջնորդափ, կյածակի) բոլոր Ծոց ազգ երի մէջ  
արածւած պաշտամնները, Երկու ազգերի վե-  
րաբիշեալ դիք միանդամայն տարբեր անուններ  
կը կրեն, գաղափարանիշների նմանութեանն  
ապացոց է միայն, որ Աւրարտացիք՝ ի կիր արկա-  
նելով Ասորեստաննեաց նշանագրերը՝ միենայն  
առարկաների համար Հարկաւ միենայն գաղա-  
փարանիշներ ակտու ովործ ածէին. Սկսակ  
հանասիրի տեսակէտով ուրեմն՝ Աւրարտացիք  
անշուշու գաղափար չունեին երկիր, քաղաքի,  
իշխանի, դից, արքունեաց, սուլու, արձա-  
թի մասին, առարկաներ՝ որոնք վանենան արձա-  
նագրութեանց մէջ Ասորերաբեկացոց գրաւ-  
թեանն յատուկ գաղափարանիշներով են նշա-  
նակած եւ որոնք՝ ըստ Ակնակի. Ասորեստա-  
նէն են գաղթած (!):

Գ. Անհիմ է պարոնի “փաստը”, որ  
Եցիպաշացիք 16-րդ դարուն թուումէն Գ. Ի.  
օրով (1560 Ն. Ք.) ամերիկնեւ մեր երկրին  
առաջ մը վրաց 1440-ին ատենակերն ատիք քաշ-  
եցածն է: Հունիք ոչ մի պատցոց. փաստը այս  
է, որ Թուումէն Գ. արշաւաց մինչեւ Կարկելիշ-  
(Հիւսիսային Յատիք) եւ ապա և ետ պարզէ:

չվստահանուկ Սիստանի զօրել իշխանութեան պահ գաւառը իրեն յատկացնել (Max Müller, Die alten Aegypter als Krieger, 1903. Müller, Ed. Mayerի և Wincklerի նորագոյն ուսումնակրութիւններից յետոյ Maspero կորցրեց գիտականաց աշքում իւր նշանակութիւնն): Արդէն այս հանդամնուն անհնարին կ'անէ որ եւ է ենթադրութիւն՝ Եգիպտացւոց գարաւոր իշխանութեան մասին ի Հայու Ակ. Բանասէր՝ իւր փաստը, հաստատելու համար՝ իւր երեւակայութեան թոփչքով կը սլանայ մինչեւ Ժ. Դարը եւ Եգիպտացւոց տիրապետութեան, աշքեցութեան տակ մեղանում հաստատուած Եգիպտական տոմորի, գիւար կանք... Հոռվայշեցի եւս կը հետեւէի մի ժամանակ նշյանարին (Mommens, Römische Geschichtse, V. B., 566—567, 7. Auflage), սակայն ովկ' կ'երազէ, թէ Եգիպտացիք երբ եւ իցի արիան են Հոռվայշին: Պարոնը իւր ոգեւորութեան մէջ կամի պատութիւնն մի պանձելի գիւառով եւս հարստացնել՝ “Գոյցէ նշանագրերով գրականութիւնն մ'ալ մնաւ գտած է յայնծամ ի մեզ ըստ Եգիպտականին...” գոյն մի փաստ, այդ գրականութեան, գէթ մի նուազ հ'նաբ:

Խէ կը վերաբերի Ռմէնէն = Արմենիա համեմատութեանն (քանի որ Բմէնէնի աշխարհագրական դիրքը մէզ միանդան անծանութիւնն է), այս գեղեցիկ համեմատութիւնն կը թօղնէնք “ակնակո բանասէրների ճաշակին, լուրջ բանասէրները նման լոկ բառախալըրով չեն զեղալու:

(Ի գէպս կը նկատենք, որ Armina (Հայք) անունն առաջն անդամ կը յշշւի միայն դարչի Քեհշասանեան արձանագրութեան մէջ):

Դ. Անհիմն է Սեւելիկաց իշխանութիւնն ի Հայու (323—160) “Յունաց ազգեցութեան ժամանակ, անւանել, քանի որ՝ ինչպէս ինքն Ակ. Բանասէր կը նկատէ՝ “գժբաղդաբար այս շրջանի յատուկ որ եւ է գրական բեկոր հասած չէ մեզ, Պարոնը իւր իշառացի նկատողութեամբ ինքն իւր փաստը կը դատապարտէ. ուրեմն ինչ ապացոյցներ անինք, որ “Յշյ բարբառն սկառ գործածիլ ի Հայու՝ գոյն զարդացելոց կողմանէ: Այդ “գործածութեանն, մասին մանրամասն տեղեկացած է Ակ. Բանասէր, նա քաջ գիտէ (իւր ազգի ըլլ սակայն պարոնը խոհեմութեամբ կը թագծնէ), որ Յշյ “անշուշտ այդ ժամանակամիջոցն ազգեցութիւն մը ներգործեցնեն, հայ ազի վերայ (Բաղմ. Էջ 173) եւ տարածեցն նորա մէջ՝ “Յշյ գրականութիւն,

յոյն բառեր, յայն քերական ձեւեր եւ ի մի բան յունականութիւն (!): Զարմանալի է յիրաւի, որ այդ հարուստ մասւոր պաշարից, որ 1½ դար հայ ազգին ազնիւ մնունդ կը մատակարարէր, չէ մացել “եւ ոչ մի գրական բեկոր: Վայրի եւ մացել արդեօք Հայերը թէ ապերախտ եւ աշնդունակ աշակերտներ հանդիսացել գէպի իրենց “Կրթուքը:

Ե. Անհիմն է հետեւաբար բաժանել Հայոց նախական պատմութիւնն վեց շրջանների, որոնցից աւելի քան կեսը դատարկ էցեր են:

Զ. Պարմը՝ կ'երեւէ՛ քաղցր կ'երազի. իւր Պատասխանում, (Բաղմ. Էջ 173) նա նշյն իսկ կը պարծենայ, որ նա ապացուցած է թէ մեր այժմու զերեն փոքր ինչ ձեւափախեալ փինիկ գրեր են մեծ մասամբ որպ վաղ ժամանակն մուաք գտած են ի մեջ եւ գործածուած, զըս կատարեագրոց ապա Մեռոպակ... Անջան հետութիւն, յարցալի պարմու կ'երեւի ապացուցանելու, բառի նշանակութիւնն ոչ ըմբռնել է եւ ոչ նորած ալորութիւնն հըսել. այդ “գործածութեան, նշյներոց մէկը գոյն մեջ համազէր: Մի ինչ որ “Թիոհիպազ իշխանի գրամմերի, հիման վերայ այսպէս թէթեւ կերպով լուծել հայ այբուբենի ծագման լուրջ խնդիրը իրք “թէթեւ բանասէրներին է յատուկ: Այս պատմանը ապացոյցներին, ...”

Է. Անհիմն է Նարիղի սեմական բառ ճանաչելով՝ “Գետոց երկիր, թարգմանելուն նախ պատցուցելու է, որ անունն սեմական ծագում ունի. չպէտք է մուանայ, որ նշյն Նար ձեւով վանեան արձանագրութիւններուն եւս կը յիշեի եւ կը վերաբերի բազմաթիւ մանր ազգաց բնակութելին, որոց ցեղական ծագման մասին գիտութեանն որին յայնի չէ:

Ը. Լեցնել Հայոց պատմութեան պահանաւոր էցերը առասպելներով, հօրորեն երկիրպագանելով խորհնացոն, եւ այն եւս 20<sup>րդ</sup> դարում, որ իւր յեւ եւ ունի մի հարուստ քննադատական գրականութիւն՝ “պատմահօր, կենաց ժամանակի, աղբիւների, նորա գիւղազանց անձնաւորութեան մասին, յիրաւի կարող եր միայն նա, որ ընդունակ չէ վէպը պատմութիւնից, երազը փաստից, ազգային զգ ացմանց շորորորիով սուտը անաշտու քննադատութեան ճշմարութիւնից տարբերելու. “Գուաշիդի, կարբերի, Գ. Խալաթեանցի, եւ առ հասարակ վիճնեայի Միիթարեան Հարց եւ այլոց, գործք հարիւ պէտք է թշլ քննութիւնը, (Բաղմ. 1904, 170) թէին նոց, որոնք թշլ գա-

զափար ունին՝ մի աղքի անցեալը քննելու եւ ստուժելու միջնցերի մասին: Պատմակիսն ճշմարտութիւնք ճանաւել՝ հայ ժողովուական եւ օտարազգի արևեստօրէն միմեաց կցած վեպերը եւ դիցաբանական աւագութիւնք, Հայկից՝ Քարբիթ Թռուաթիւնցից՝ եւ նորա գիւցացն յարդգներից անդրգւելի հաւատով սերել ազգին հնագոյն պատմութիւնն կարող է մեր ժամանակ միայն միայն աշակերտը, որի ձեռքն են տալիս Խորենացին, իրեւու դասագիրք, կամ պատմահօր, Հեղինակութեան տակ մեծացած նորա բազմաթիւ համարկ փաստաբաներից մէկը, որ՝ առանց նոյն իսկ գաղափար ունենալու արդի հայ պատմական քննագատութեան լուրջ ընթացքի մասին իրեն կոչւած կը համարէ վերականգնել Խորենացու խախտած վարկեց եւ ցցյ տալ նորա յուսունշցներն (Բազմ. 170). ցանկակը յաջողութիւն: Զգարմանն չէ, Տետեաբար, որ Աւահագնի անդրին հետեւելով Սկ. Բանասէրների հրաւերին՝ ստէպ կը թողուիր ամեցնան մեծագանձ, (Ագաթ. Ճժդ.) եւ կը շտապի բազմիլ հայոց արքաների սոկեհուու գահի վերայ եւ իսկ գլուխը անցնելն ոցա ականակուու թագը: Արդէն Ագաթանգեղոսի յիշեալ վկայութիւն պարզ կ'ապացուցանէ վիշապաբաշն Ահագնի աստուածային էւութիւնն, որ թէ Ընակիս Ծիրակացին եւ թէ Խորենացին վերջնին նոյն իսկ առաջ բերերուն նորա վերայ հայ ժողովրդից հրաւելու դիցաբանական երգը՝ կը ճշտեն. մինք Խորենացին չի ուրանայ, որ Աւահագն աստուածացիւալ, եր, որ նորա յաշխարհն նոյն վրաց պատմակն զըհիւու: Սկ. Բանասէրները սակայն համոզաւեն, որ Աւահագնի գործերն մեզ կը պատմեն սեպաձեւ արձանագրութիւնը, առանց անոր անունն տալու, զոր մեզ Կաւանդէ մեր պատմահայրն (Բազմ. էջ 171), զարմանալի ծածկամութիւն եւ անխահմանթիւն դարեհի կողմից. մի քանի տող յետոյ պարուն միքն կը կասկածի դիցացնից՝ բուռն անուան մասին՝ գուցէ այս դիցազնին բուռն անուան Աւահագն չէր, այլ ապա իւր քաջագործութեանց համար տրուցաւ իրեն այս անուան կամ մականունն... կամ՝ Կաւելացնելք՝ Սկ. Բանասէրի նման ծածկանուն...

Պարոն՝ սսասիկ զայրացած մեր Հերեսիկոսութեան վերայ՝ ի վերջը կը բացականչէ՝ Միթէն ներելի է (եւ) Աւահագնը դիցաբանական եւ առասպելական համարել՝ պաշտուած ըլլալուն համարու. իսկ միք կ'ասիկ՝ միթէ նե-

րելի՛ է կեղծել մի աղքի պատմութիւն՝ հակառակ փաստերի, արամաբանութեան, առողջ մորի:

Թ. «Պատմահօր, Հեղինակութեան ազգեցութեան տակ Ակսեակ բանասէր սիրով կամ հայ եւ վանեան արքաներին ազգակից հրատարակել՝

Արմենակ = Արդիսարիս.  
Արամանին = Սարգսուր Բ.  
Հրաշեայ = Ռուսա Ա.  
Ակյարդի = Ռուսա Բ.

Հարկան Խորենացու յուսուն նշաններն ցցյ տալու համար: Պարունը սաստիկ հակւած է ինչ ինչ հայոց եւ ուրարտեան աշխարհագրական անուանք՝ առանց վերջնիներին աշխարհագրական գիրը որոցել կարողանալու: Հեշտիւ ծոյը Ուշեակը, օրինակ՝ Ուշեանուինը = Օշական, Ուշելունը = Աւաթ, Արդիսարինիինի = Արագածոտն, Արշուանինի = Աւշունին եւ այլն: Մուշ = Մուսասիր համեմատութեանն մանգամից հակառակ է վերջնին աշխարհագրական գիրը:

Ժ. Պ. Բանասէրը գիտէ չնորհիւ իւր պանելի բնագրման պատմութեան գալունի եւըրը կարգալ. նորան քաջ յայսնի է, որ Սաղմանասար Բ. Ի ժամանակ բանաս (Ան) «Փոքր եւ երկրորդական իշխանութիւն մ'էր» (Բազմ. 169), փոյթ չէ, եթէ Սաղմանասար՝ անշոշտ պահապար մոտացել է այդ իշխանութեան անունն յիշատակել, որ միայն նորա յաշորդը մեզ կը յիշեն: Պարոնին նման քաջ եւ հանճարել գրչին յատուկ չէ հարկաւ Արամէի հարստութեան վերջ գտնելու մասին, վարանիչ:

(Մելիք թշն ենք տալիս մեզ ուղղել Պարոնի ինչ ինչ անուան գրութիւնն վեղական փոխ. վետական, պակլագնիան փոխ. Փափլական Մուրադ (հայ է պարոնը) փոխ. Միւսա):

Ահաւասիկ Սկ. Բանասիրի «մեթօդան», առանց Հիմնակի ենթադրել եւ ենթադրութիւնիրեւ անխախս «Ճշմարտութիւնք», հրատարակել՝ յատուկ է միայն մի անիրգձ գրչի, եւ ոչ թէ լուրջ գիտականի, լինի նորա գործը «ուրուագիծ», «Նախափորձ», կամ հասարակ «փորձ»: Սկ. Բանասիրի «պատմութիւնն» կը փոյէ նոյն իսկ կոչ սիսականուով, միք կը հարցնելք, որտեղ է գտնել պարոնը

ա) Ստու անունն իրը = Urartu, Urtu.

բ) Aramali իր մայրաքաղաք (!) Արամեկ  
վիշտած.

զ) Խորենացու ո՞ր գլբռմւմ եւ ո՞ր գլխում  
է Կարողացի պարունակ, որ ազքայն “Վահ Նորո-  
գած է Ցուսպան եւ իր անուամբ վան անուա-  
նած զայն”, ի՞նչ անիրաւացի զըստարաւոթիւն  
մեր “պատմահօր”, նորա երդուեալ պաշտպա-  
նողի կողմից...

Նախ ինամբով ուսումնակիրել մեր ազգ գային մատենագրերը եւ ապա ձեռնարկել գրութերին, շատ օգտակա կը լինէր դ. բանա սերին, եթէ նա չկամի, որ իւր երկերը իրենց տգիտութեամբ զուարձաննեն ընթերցողին:

Այս նմացներից յետոյ մեզ իրաւունք կը համարենք կրկնելոց Ակնաներ բանասէրի "Հայոց պատմութիւնն"՝ շնորհի իւր խօսք պակասութեանց՝ զորկ է որ եւ է զիտական նշանակութիւնից:

Գիւռմեինն հիմնած չէ անհատի մայն  
ցանկովեան, այլ նախ եւ առաջ նորա ընդու-  
նակովթեան, կոշման եւ մասնագէտ պա-  
տրաստականութեան վերայ, յատկութիւնք  
որոնցից զարդ է Սկսնակ Բանասէր:

ԲԱԳՐԵՑ ԽԱԼԱԹԵԱՆՑ



## ԱՅԼԵՐԵՎԵԼՔ

թ զ թ ս կ չ ս կ թ ի հ ե

ԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՄԵԺԱԼԵՐԻ ԽՄԲՈՒՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Կարգալով՝ \* Բազմավիպի, 1904 թ.  
Օգոստոսի Համարում Սկննակ բանափի իմ  
գէմ աղջան թղթակցութիւնն, սրով պարոնը՝  
առանց գաղտփար ունենալու թէ արաբերէն  
եւ թէ գերմաններէն լեզուների մասին թոյլ  
է տալիս իրան պնդել, թէ ինչ Արաբացի  
մատենագիլք Հայաստանի մասին, տակաէնին  
չաւարած գործու լոկ "թարգմանութիւն մ'է  
այժմ կ. Պայոս մէջ ապրող Տօքիոր Մորթ-  
մանի հօք՝ ճանօթ արեւելագէտ, Հայագէտ (?)  
և նեպազգագէտ (?) Տօքիոր Մորթմանայ՝  
գերմաններէն լեզուաւ հրասարակած մի գոր-  
ծէն, (գործի անունն պարուն սակայն չէ յիշէ!),  
պատիւ ունիմ յայտարարելու, որ վերոյիշեալ  
դր. Մորդման թարգմանած չէ Թելազօրի (որ երկին Ա. մասի նիւթն կը կազմէ եւ իմ  
քրոնացան աշխատանց արդիւնքն կը հանդի-

*ասայ), այլ կեղծ Վակիդիի* (Pseudo al-Vakidi) պատմական նշանակութիւնից զօրքի գործի հիմուրի ձեռքը Թարգմանութեանն (որի համաստ բավանդակութիւնն եւ նյոյ խէ առաջ եւ բերել “յարաշաբանիս” մէջ եւ յիշել նորա գերմաներէն թարգմանութեան վերնադիրը) կցիլ է Յաւելուածք եւ Մեծկութիւնը. (Երկի ամրող վերնադիրն է) Geschichte der Eroberung v. Mesopotamien und Armenien von Mohamed ben Omar el Wakedi. Aus dem Arabischen übersetzt und mit Anmerkungen begleitet von B. G. Niebuhr. Mit Zusätzen und Erläuterungen von Dr. A. D. Mordtmann. Schriften der Akademie von Ham. Erster Band, III. Abt. 1847): Գերմաներէն կարդալ սովորել շատ օգտական կը լինէր քաջ քննագաւին:

24իսեմ, ինչ վերաբերել Ակնակի այս  
ատափակ՝ գրպարուռթիւն։ արդիօք նորս ցան-  
կութեան (Պարսոնը Կ'երեւի Համգիստ չունի  
նորս թշլ գործի վերայ Հանդիսում գրած  
քննադասուռթիւնց յետոյ)՝ Փաստեր իսար-  
դախել իմ գեմ, թէ նորս տղիտութեան։  
Ով ինպէս կամ:

Անհիմն է նաեւ դ. բանասիրի միւս  
Համարձակ Նկատողութիւնն, թէ եւ “արա-  
քերէնի առենքակ չեմ”, քանի որ ես տարիներէ  
ի վեր Sachau և Barth Համբուլուսոր արաբա-  
գէս ուսուցչապեսաց աշակերտն լինելու պա-  
տիւն ունեցած եմ: Պարոնը սիսալ դուռ  
է քախել:

Ցանկալի էր, որ Նման յանգուգն նկատողութիւնը լրջի կշռուած եւ հիմնաւորւած յննէին, նաիք քան մեր մամուլի էցիրը մրտտելն

Մենք կը պահանջենք Դր. Տալա-  
ւարեանից՝ քաջութիւն ունենալ փաստերով  
ասպացուցանել մեզ իւր՝ միայն իրան և  
իրայիններին յատուկ՝ զգաբարտութեան երկու  
կետերը եւս, Հակառակ դէմքառմ նա երբեք չը-  
սրբէ իւր Ճակատից այն անունն, որին նա ար-  
ժանացել է շնորհիւ իւր... կեղծիւր:

Բ. ԽԱՂԱԹԵԱՆՑ

